

լերդացատի, փայծաղի ուռեցքի դէմ եւ այլն, օգտիւ — կրնայ գործածուիլ :

Հանքային բաղանիքները, քաղքին ամենէն հարաւային արեւմտեան ծայրն են (իր), ու Սամոչ-Ղէօլկի երկաթուղոյ կայարանէն, կառօք՝ քառորդ մը հետո : Կերլայէն, գեղեցիկ ծառուղոյ մը մէջէն անցնելով, հետեակ քառորդուան մը մէջ՝ հանդարտութեամբ պարտեղով՝ կրնանք հասնիլ : Չհիւրերը — առ այս պատրաստ կեցած կառք մը — ամէն ժամ բաղանիքներու կը տանի ու անկէ քաղաք կը բերէ :

Ինչպէս ընթերցողը ներկայացուած պատկերէն կրնայ տեսնել, բաղանեաց դիրքը շատ գեղեցիկ տեղ մը բռնած է : Անդմիջապէս լեռան մը ստորոտին վրայ է, որուն ետեւի գին մեծամեծ ծառեր ու կաղնոյ թուփեր կան, որոնք դիտողն շատ գաւեշտական տեսիլ կը մատուցանեն : Բաղանեաց դիմաց ընդարձակ հրապարակ եւ կանաչագիւ անգղիական պարտեզ մը կեցած է :

Անգղիական գեղեցիկ քաղաքով մը շրջապատած բաղանեաց տեղուանքը, թէպէտ լաւ շէնքեր կան, բայց եւ այնպէս բնակութեան սենեակները սակաւաթիւ են հիւրերուն բազմութեանը համար : — Արնթերակաց երկու խոհանոցներն աղէկ ու ատման են : Տանտութիւն գեղեցիկ, կոկիկ ու մաքուր շինուած բաղանեաց սենեակ հիւրերուն կարգադրութեանը տակ ձգուած է : Մտնց մէջէն՝ տասուերկուք լաւ ծածկուած գաւիթ ունի : Բաղանեաց սենեակներուն մէջ՝ ամէն բան պատրաստ կեցած է ըստ պատշաճի : Երկ'երկու լոգարանով սենեակներ ալ կան : Եւէկ երկու տարի յառաջ կանգնուած վեց նոր սենեակները՝ Գարարայի մարմարէ լոգարաններ ունին : Այս սենեակներուն յատակը գունաւոր կրաղիւսով (cement) ծեփուած է. մէջերուն վառարան ալ կայ, որպէս զի ուղղները՝ ձնու ստեղն ալ կարենան գործածել :

Չէ թէ միայն քաղաքացիք՝ այլ նաեւ դրացիք, ահապէն բազմութեամբ այցելութեան կ'ելլեն բաղանեաց : Կիրակի ու ատն օրերն — երբ միշտ աւելի նախամեծար է գաւառական հիւրը, — Կերլայէն կարգ կրնայ բաղանիք առուել : — Կերլայէն կարգ՝ Տէժ քաղաքը կը մատակարարէ ամենէն աւելի բազմաթիւ հիւրեր : Ասոնց մէկ մասը կառօք կու գայ, մէկալ մեծագոյն մասն երկաթուղին կը գործածէ, որն որ զինք կէս օրէն ետեւ ժամը չորսին, 20 րոպէի մէջ կը բերէ (մէկ զուգուշով) եւ իրիկուան իննին ետ կը Կարձնէ : Բայց զլուծեան, ուրիշ

հետաւոր տեղերէն ու նոյն իսկ դրացի երկիրներէն ամառները կը գտնենք մարդիկ, որոնք բաղանեաց միջոցաւն այս տեղ կ'անցնեն իրենց պարսպութեան օրերը :

Բաղանիքներու տերը, Յովսէփ Չաքարիալ — քաղքին ու տէրութեան մեծ բանտին բժիշկը — հինգ տարի յառաջ ՏՊ. Գուլիէլմոս Հանքս քիմիայի ուսուցչին ձեռօք տարրալուծած է բաղանիքին աղբիւրները, Հանքս, իր գործքը՝ «Կերլայի բաղանեաց հանքային աղբիւրները», անուշով հրատարակած է : Այս ինամով գրուած երկասիրութեան յարող տողերը կ'առնուիք. «Այս աղբերաց ջրերը՝ նայելով՝ իրենց բաղադրութեանը, ստարայի, անգղիական հոչակաւոր Հարովէգի (Harowgate) եւ հելուէտական լստորֆի բաղանեաց ջրերուն քով : Երեւելի տեղ մը կը բռնեն :»

ՅՈՂՆ. ԱՆՏԻՍ



ԼՐԱԳՐԱԿԱՆ

«ԱԶԳՈՒԹՅԱՆ ԹԵՐԹ»

Ինչպէս Հանդիս ծանուցմանց կարգին մէջ ընթերցողը կը տեսնեն, այս տարի պիտի սկսի լոյս տեսնել կիսամեայ նոր հայ թերթ մը՝ «Ազգագրական թերթ», անուամբ : Ազգագրութիւնն այս օրս այնչափ ուշագրաւ եղած է եւրոպական գիտնոց համար, որ ամէն նշանաւոր քաղաք ազգագրական ընկերութիւններ կամ ձիւղեր ու թերթեր հիմնարկած են, եւ գիտութեան այս մասնաձիւղն մի առ մի կ'ուսումնասիրեն, իրենց ազգէն սկսելով եւ տարածուելով ուրիշ ազգաց վրայ : Ասով ամէն մէկ ազգի երկրային հանգամանքը կը քննեն, որ ազգին մտաւոր եւ քաղաքական զարգացման համար մեծ նշանակութիւն ունի, մարդկան կազմածն, հոգեկան կարողութեանց աստիճանն, լիզուն, աւանդութիւններն, հանգերծն ու կահքն, կրօնական եւ ընկերական սովորութիւններն են, որով ամէն մէկ ազգ յիջեան իւր անցելոյն եւ ներկային մէջ ճշգիւ կը ճանչցուի : Այս անհատական ժողովածոյքներն համեմատութեան ճանապարհաւ կը բերուին կը միացուին, որով բովանդակ մարդագիտութիւնն յընդհանուրն եւ ի մասուսն իւր իբրեւ լրացեալ պատկեր կը կաղմուի :

Ասէ՛ք յայտնի է որ մեր ազգին մանրամասն գիտութիւնն ուսումնասիրելու եւ ազգն ամբողջովին եւ ճշգրիտ ճանչնալու հայ ազգագրութիւնին ինչ մեծ կարեւորութիւն ունի: Ո՛րչափ անթիւն են ազգագրական հրատարակութիւնք որքիչ ազգաց մասին, իսկ մեր ազգագրութիւնն շատ սակաւ եւ ցիրուցան գործոց մէջ աւանդուած է: Անոր համար սրտի կատարեալ ուրախութեամբ կ'ողջունենք այսպիսի մասնագիտական օգտակար ձեռնարկութիւն մը, որ թէ՛ մեր եւ թէ՛ եւրոպացի ամէն կարգի գիտնոց մեծ ծառայութիւն պիտի մատուցանէ հայագիտութեան համար:

Էական պահանջք մը մեզի լուռի գոհացում կ'ազդէ՛ այն է խմբագիր-հրատարակչին, Պր. Երուանդ Լալայեանի ատակութիւնն իւր ձեռնարկութեան մէջ: Պր. Ե. Լալայեան իւր մասնաճիւղին մէջ է: Պարոն ժընէփէ Լամալարանի Հասարակական գիտութիւններու բաժնին աւարտած է, ատեն մը ուսումնական (— իւր հայերէն հրատարակութեանց մէջ նշանաւոր են "Ջաւաիքի բուրժուէք", որ փոքրիկ մէկ մասն է համառօտեալ մեծ ժողովածոյի մը —) եւ ուսուցչական կեանք վարած, այնուհետեւ Վիեննա Միխիթարեան Հարց քով մասնագրութեամբ պարպած է իւր վեց ամիս յետոյ Փարիզի Մարգարանական վարչոց (École d'anthropologie) յարաբանական վարչոց ընդունած է: Պր. Ե. Լալայեան վերջերս Փարիզի Մարգարանական ընկերութեան թղթակից անդամ, եւ ժողովրդական ասանդութիւններու ընկերութեան (La Société des traditions populaires) գործած անդամ ընտրուած է: Ինչպէս կը լսենք՝ նաեւ անցեալ ամիս Փարիզի Մարգարանական ընկերութեան ժողովոյն մէջ յարգելի Պարոնը — Հայոց նախնի պատմական երգերուն եւ ժողովրդական ասանդութիւններուն վրայ դաստիարակութիւն մ'ըրեր է, որ անչափ ծախսահարկութեամբ ընդունուեր եւ որոշուեր է նոյն ընկերութեան Bulletinի մէջ տպագրել: Եւ արդէն Պր. Ե. Լալայեան La revue des traditions populaires ամսագրին մէջ շարունակաբար կը հրատարակէ "Հայկական ասանդութիւններ եւ սնտիպաշտութիւնք" յօդուածն: Նաեւ վերջին օրերս ի Ղոզան մանկավարժութեան քննութիւն տուած է Պր. Ե. Լալայեան եւ վկայական ստացած:

Այս ամէնէն յայտնի է որ գործը կարող անձի մը ձեռքն է, եւ մենք կը ճանչնանք իւր աշխատասէր եւ անխնայ յարասեւ բնութիւնը: Այս թերթը հրատարակելու գաղափարը, որչափ

մենք գիտենք, նոր յղացած չէ Պր. Ե. Լալայեան, այլ այս իւր տասն տարիէ հետէ յարգելի Պարոնին գաղափարական եղած է, եւ առ այս ինքզինքն այսչափ յարգութեամբ պատրաստելէ հետեւ՝ կրնանք սպահովպէս գուշակել՝ որ "Ազգագրական թերթին", մեր ամենալաւ հրատարակութիւններէն պիտի ըլլայ: Եւ կ'ըլլայ եթէ Պր. խմբագիր-հրատարակչին գիտնայ իւր ձեռնարկութեան միայն ամենայարմար գործակիցներ ընտրել, եւ իրագէտ անձանց կատարելով զուտ հելք ժողովածոյներն ու գրուածներն ընդունի միայն, որպէս զի աւազի վրայտուն շինելու շտապուինք, եւ անտես չառնէ հրատարակութեան արուեստական եւ գեղարուեստական հանգամանքները:

Ճ. Գ. Գ.



Մ Ա Ց Ե Ն Ա Ռ Օ Ս Ա Կ Ա Ն

Ա. Գ. ՄԷՔԼԻՄՆԱՆ — Ճշմարիտ Կինը, Հետևողութեամբ Ուրիշմ Թիւրքի. Կ. Պոլսի 1894. Ցազը. 8. Մատթէռան 8 էջ 220. Կրնի 5 Ղըջ:

Մըղկուք որ կը ծնանին ու կը զարգանան՝ կոչուած են մարդկային ընկերութեան մէջ ընդհանրապէս եւ մասնաւորապէս նոյնին ամէն մէկ մասին կամ ազգին մէջ դեր մը կատարելու, դեր մը՝ որ յիմքեան այնպէս պատրաստուած չէ, որ նոյն կատարող սեւէ անձը առանց մեծ ջանքի հանգիստեալի թէթեւ զուարճութեան առիթ կամ անցողաբար ազդեցող մ'ըլլայ: Ընդհակառակն այնպիսի բնորոշ յատկութեամբ օժտուած ու դժուարակնճիւ է այս գերը, զոր թէ անվարժ կեանքով չափ նոյնին մէջ ընկճման անձ մը տեսնեն, անտասկ կ'ըլլայ այն ստեղծիչ ու կերպարանող ազդեցութիւնն արտադրել որ այս դերին խորքերուն մէջ սքողուած է: Հարկ չկայ մտադիր ընել՝ թէ դժուարին դեր լսելով հոս գլխաւորաբար ծանր պարտաւորութիւններով բենձաւորուած մայրական կուռմը կը հասկենանք, զոր զարգացած աղբուք ձեռք կարկառելով ընկերի, իրբեւ սիրտ՝ երբեմն նոյն իսկ իրբեւ գլուխ ընտանիք ըլլուած շքանակին պիտի կատարեն: Գերին դժուարութիւնն իսկոյն յայտնագրման կ'ըլլայ եթէ մտածենք՝ թէ լոկ զգայական կամ մարմնային որդեծնութիւնը չէ որ կինը մայրութեան պատուոյ աստիճանը կը վերածէ, այլ բարոյական մարդու հոգեկան ու մտաւոր ծնունդն է, որ կրթութեան ձեռքով